

որբա(3), յամ. ըրջակա սահմանացու մերժեացին անէծքն և մերձեացին ահռովթիքն, այ. և ածարեալ հրպիս. ի վր. անդաստանաց Մոզան մեղապարտի և ազգին տրիւանահեղին, քաւեսցի և որրեսցի գեաւոզն այն և գաւառոքն ամ. որսիմամբ որ. արեանն քի., յարենէ որ. հրպին., հաշտի որ. հայրս մեր արեանապարտ զաւակոցս իւրօց և հաշտեցուցէ զհայրն ած. բոլոր զաւառիս, թողցին մեղք մեղաւք կենդանեացու

և զաւրասցի ողորմութին. այ. ի վր. մեր, այժմ և հանապազ և արժանասցուք մեք ամք. գրիլ յորդիս հաւրս մերոյ հոգեսորի և ժառանգել զերկնից արքայութին. ընդ ամ. որս. և սիրելիսն այ., յորոց միշտ և հնապղ. ահի., և փառաւորի որ. երրորդութին. այժմ և միշտ:

ԴԱՐԱԳԻՆ ԱՐՔԵՊ. ՅՈՎՈՒԺԵԿԵԱՆՑ

(Վ. Ե. Պ. Զ.)

## ԴԱՐՁԵԱԼ ՀԱՅԵՐԷՆԻ ՀԱՐՑԵՐ

(Պատասխան Հ. Ա. Պազիկեանին)

5. Չպիտի բառը շիտակ և երանդաւոր՝ ուժգին ձեւ համարած էի հայկառակ Հ. Ա. Պ. ի մերժումին. ինք գրած էր թէ չպիտի գրողը ստիպուած է չառն շեշտել, բայց չառն բաղաձայն ըլլալով չի շեշտուիր: Ենու որց տուած էի թէ բնական է որ շեշտը կ'առնէ այն ձայնաւորը որ չառին արտասանումը կարելի կ'ընէ, այսինքն ըթէ, հնչուող բայց չզրուող: Անմեկնելի՛ հակառաւրեամբ մը Հ. Ա. Պ. այդ ըսածս թէ կ'ընդունի («Ես կ'ընդունիմ» կը փակագծէ), և թէ չընդունիր, և կ'ուզէ որ ևս առնեմ «արտասոոց» ածականը որով որակած էի բաղաձայնը շեշտելու իր ենթագրութիւնը: Լա՞ւ, բաենք թէ ես առնեմ, ևն սակայն... կը դառնայք...:

Գրած էի թէ չպիտի բառին նման շեշտեալ ըթ ունին նահ՝ ն(ը')րբորէն, զ'րաբար, Մկրտիչ, Վ'ռամ, Տրդատ, չ'ըմբունիր, չ'զգար եայլն: Ն'րբօրէն և նման բառերուն համար Հ. Ա. Պ. ինքզինքին թոյլ կու տայ, անտեամբ և խելարիւմամբ, ըսելու թէ շեշտուող ըթ չունին, այլ ու նուրբ, զուր բառերէն: կը նշանակէ որ Հ. Ա. Պ. «նո՛ւրբօրէն» կը հնչէ, նոյնիսկ եթէ նրբօրէնն ալ գրէ. այս պարագան... իր աշտիկերաններէն կը հարցընենք: Ուրիշ խօսքով՝ Հայր Արսէնի տրամորանութիւնն է թէ իր կերած միսը միս չէ, այլ... խոտ, քանի որ խօտակերի մը մարմնէն առնուած է...: Չերկարեմ. պարզ

է որ կը հնչենք՝ նո՛ւրբ հրւաէ, բայց՝ ն'րբօրէն. (Եթէ կարելի մինէր այս չեշտերը պլիտի ստորագծէի):

Չ'ըմբունիր ձեւը Հ. Ա. Պ. կ'ընդունի, բայց չ'զգար-ը անձանօթ լեզու» կը համարէ: Այս պարագային նա կը մոռնայ թէ աչքէն զատ... ակոնջ ալ ունի, ականջ՝ որու զերը խօսուած լեզուին մէջ խիստ շատ տեկի առաջ ու կարենոր է քան աչքինը: Նա կը տրամաբանէ թէ երբ ըթ-ը տեսանելի է զրի ձերին տակ՝ կրնայ շեշտառնել, բայց երբ չզրուող ըթ է՝ շեշտ չի-կրնար առնել: Ատով պարզապէս ըսել կ'ուզէ թէ խօսելու տաեն չէ որ կը զործածնենք շեշտը, այլ... զրելու տաեն: Իսկ բոլորիս զիտցածն ալ աս է թէ չ'(ը')զգար հնչելու տաեն շեշտը չառին և զառին միջեւ կը գնենք, գիրգէտն ալ, զիրչգէտն ալ, զուսոն (հ. ս) ալ, թէրուան ալ, անուսն ալ:

Բայց Հ. Ա. Պ. չխօսիր Տ'րդատ և այլն կոչականներուն մասին, որով գոնէ հոս ընդունած կ'ըլլայ թէ ձայնուորէն զատ բաղաձայնի վրայ ալ շեշտ զնել կարելի է երբ հոն հնչուող, թէկ չզրուող, ըթ կոյ: Ալ ազատ է ենթագրելու թէ ուրեմն բաղաձայնն ալ շեշտ կ'առնէ, և ազատ է արտասոց չամարելու այդ ենթագրումը: Շեշտուող ըթ-երու օրինակներ են նաև բարբառներու հետեւալ կենդանի և բնածոյն արտայայտումները: — չթ՛ր չթ՛ր նուշ կոտրեց, խի՛ր խի՛ր կերաւ խոտը, քթ՛ր քթ՛ր կերաւ շաքարը (հմմտ. կտրել և կճրտելին հետ), ճի՛լ ճի՛լ իւղը կը կաթի, չփ՛լ չփ՛լ լոցցաւ, բա՛ր բա՛ր կ'երթայ կտուզայ, ջուրը փաթ՛ր փաթ՛ր կը վազէ եայլն եայլն:

Հ. Ա. Պ. գրած էր թէ պիտի զիմազուրկը ուժ չունի չա զիրը շալկելու...:

(3) Այստեղ մի բան պակաս է, միտքն աղաւաղ:

եթէ շալկէ՝ ուրեմն երկ և բող ալ պէտք է շալկենս : Հ. Ա. Դ. գարձեալ կը պնդէ այդ ըստին վրայ, հակառակ անոր որ ևս փաստովի հերքած էի զայն, ցուցնելով թէ պիտի բայ է վերջապէս, և իրը այդ չա կ'առնէ ինչպէս միւս բայերը (գացի՝ չգացի, ունիմ՝ չունիմ ևայլն), մինչդեռ երկ չաղկապ է և չա չառներ . բող-ն ալ թէն բայէ յառաջ ևկած է, բայց հրամայական այն ձեւն՝ որ չա չառներ : Այս ամենապարզ փաստերը աւազ որ զուր անցուծ են, և Հայր Արսէն կը շարունակէ անտեսում և կը թէրկէ նոյն առարկները : Նա պարզապէս արամարանած կ'ըլլայ թէ քանի որ ինք վանական է և Արսէն կը կոչուի, ուստի Արսէն կոչուելու են . . . բոլոր վանականներն ալ, և . . . Ֆրանսայի նախարարներն ալ . . .

Ամէնուս գիտցած մէկ տարրական բանը յիշելուս վրայ՝ թէ բայերը չա կ'առնեն (գացի՝ չգացի ևայլն) Հ. Ա. Դ. ուրկէ ուր, գիւտ մը լնողի յողթական և գոհունակ շեշտովը, ընթերցողին օգնութեան (իմազայն մոլորցնելու) կը դիմէ հարցնելով թէ «Երբեք լսե՞ր ես որ հայ մը չ'գիտեմ, չ'գացի, չ'գրէ լսէ» . ասով ինձի կը վերազրէ արաւուց բան մը — որպէս թէ ես ըստ ըլլամ թէ ուր որ չա կայ, հոն . . . շեշտ ոլ կայ . . . : Ես կ'ըսեմ թէ արգանակին մէջ քչիկ մը աղ զնելու է, իսկ ինք առիթ կը գտնէ ամենայն լրջութեամբ առարկելու թէ ո՛չ, պարոն, արգանակը հեղուկ է, թէյն ալ հեղուկ է, արգանակին մէջ աղ զնողը թէյն ալ մէջ աղ կը զնէ, բայց թէյն մէջ աղ զնելու սխուլ է, ուստի . . . արգանակին մէջ աղ զնելու չէ . . . : Ես ալ նոյն ծիծաղելի զիրքին մէջ պիտի ըլլայի եթէ արամարանէի թէ քանի որ Հայր Արսէն զնա՞ր բառին այբ-ին վրայ շեշտ կը զնէ, ուստի բոլո՞ր այբերն ալ կը շեշտէ, ուստի իր սոտորագրութիւնն ալ . . . չորս շեշտ ունի . . . Ահա թէ փաստերու անտեսումն ու աննիւղ վերագրումը ուրեմն կը տանին :

Զէ, Հայր Արսէն, ո՛չ բոլոր այբերուն շեշտ կ'ընկերանայ, ոչ ալ բոլոր չու-երուն : Հ. Ա. Դ. կ'ըսէ թէ բուն բայը շեշտելու է, և ոչ թէ պիտին, օրինակ բերելով թէ «պիտի գրե՞ս» հարցնելու ատեն հարցումը բուն բային վրայ կը զնենք : Այո՛, բայց այդ բային հաստակի՞ն ձեւն է, իսկ

միտականին մէջ պարագան կը փոխուի. պարզ քննութիւն մը բու է ցուցնելու թէ միտական բայերու զանազան մամանակիւրուն մեջ չա միտակիւրը և շեշտը կը դրուին ոչ ք բուն բային, այլ օճանակի բային : —

կը շահկ'մ	չե՛մ շահկ'ր
կը շահէկ'	չէ՛ի շահէր
շահա՛ծ կ'ըլլամ	շահած չե՛մ ըլլար
շահա՛ծ կ'ըլլայի	շահած չէ՛ի ըլլար

նոյնպէս ալ՝

պիտի շահկ'մ	չպիտի շահկ'մ
պիտի շահէկ'	չպիտի շահէի

Ասոնց մէջ չեմ, չէի, չպիտի օժանն զակ են, ու չա և շեշտ կ'առնեն, առանց զանոնք զիմանակ բային թողոււ : Դիտելի է որ առողանութեան նշաններն ալ հորովի մասնիկին վրայ կը գրուին, և ոչ թէ բուն բային . (գրչո՞վ գրէ, ևայլն) :

Իրը թելազրական պարագայ յիշած էի թէ գրաբարի ժխտական բայերն ալ շեշտը կ'առնեն առաջին վանկին վրայ, բայց աւելի բացատրութիւն չէի տուած հակիրանութեան սիրոյն, վատահ ըլլալով թէ գոնէ Դազիկեաններուն համար պարզ էր ըստաւ : Սակայն Հ. Ա. Դ. այդ վատահութիւնը օշնենալու իրաւունքս ալ կը կապտէ վիճակ առո՞ր գրաբարի մէջս կը գոռույ, և զիս հերքելու համար աննիւղ վերագրում մը կ'ընէ, սուտ չգիտուկ ձեւնալով, որպէսզի խընդիրը իր ուղած կողմը քաշքէ, սակայն ատավ կացինը իր սուտին զարնելով : — որպէս թէ ևս ըստ ըլլամ թէ գրաբարի մէջ կ'արտասաննեն՝ չ'գործեցի, չ'տեսնանիցիմ, չ'բերիցէ : Սակայն իմ քչիկ պատիկ գիտցած գրաբարիս մէջ զրուած կան նաև : — . . . ո՛չ գիտին . . . , ո՛չ կարէ քաղաք թաքչէլ . . . , ո՛չ պարտ է իմանալ . . . , ո՛չ է աշակերտ բու քան . . . ո՛չ միաւորի . . . ո՛չ հաւատամ քեզ . . . ո՛չ իմացան զրանն . . . ևայլն եւայլն եկամելն : Պարզ կը տեսնուի թէ «գրաբարի ժխտական բայերն ալ շեշտը կ'առնեն առաջին վանկին վրայ» :

Եւ հակառակ հայերէնի կոնսոնին, Հայր Արսէն չպիտին մէրժելով խնդիրը փակելու համար, իրը ուժգին ձև կ'առաջարկէ շըշկրեմ պիտի» ձևը, որ նոյնպէս յստակ ու բացատրիչ է ըստ իս (համաձայն զանազան լեզուներու այս սովորական երևոյթին, ո՛չ

բով հաստատական բայերու շեշտը վերջին մասին վրայ է, խոկ ժխտականներունը՝ ոռաջին). սակայն եթէ նա հետեւղական ըլլար թէթ ինք իրեն, առանկ առաջարկ ընկուռ չէր, ապա թէ ոչ ինք ու ըսել կ'ուզէ թէ (ի՞ր տողերը իրեն դարձնելով), և... իրենք (նախնիք) օրէնք կը դնեն, ես չեմ կրնար դնել...»: այս պիտի... խորհուրդ տայի իրեն որ թողու աջամոջ<sup>(5)</sup> համբաները, ընտրէ շիտակը, սիրէ հայ լեզուն, սիրցնէ իր աշակերտներուն... ուստամասիրէ աշխարհաբարը... և ետ կենայ մարմաջին իր գլխէն օրէնքներ դնելու լեզուի մը, որ արգէն ձեւորուած է...»:

6. Կ'սանամ ձեւը պաշտպանած են հանգուցեալ թէոդիկ և արժանաւոր բանասեղծ և «Արև» օրաթերթի յստակամիտ խմբագիր Վ. թէքէնան, իրուամբ տառարկելով թէ կը սանամ ձեռով կրկնակ ըթ կարգալու վտանգ կայ ինչ որ ազեղ է: Հ. Ա. Պ. պատասխանած էր թէ սովորողը շիտակ կը կարգայ, խոկ եթէ ինդիրը չըստվողներուն վրայ է, ո՞ր ազգի զրադէտները ի սէր ժամկոչներու ոտնակոխ ըրտօն են երեք լեզուին օրէնքները: Ես այդ խոսքին մէջ իրաւամբ տեսած էի արհամարէ հանդէպ ռումենիկին, ժամկոչինո, զոր սակայն Հ. Ա. Պ. կերպը կը գտնէ մերժելու: Զարմանալի՛ միրժում, ուրիշ կարգացողներ ալ այդ արհամարէ նկատեցին: Հայր Արսէն ծանօթ եղած ըլլալու էր թէ մասնաւորապէս Պոլսոյ մէջ «Ժամկոչ», արեցացւ, նոյնիսկ վարժապետ» բառերը (հազա՞ր ամօթ անոնց որ վարժապետը մինչև հոս իջեցուցած են...) արհամարէնի անձերու առումով գործածուած են: Ծանօթ է նաև որ հայութեան հազարին, բիւրին մէկը միայն՝ ժամկոչ է, և Հայր Արսէն իրաւունք չունէր մնացեալ զանգուածի թերուս մասն ալ այդ սակաւաթիւներուն անունովը որակել ու մկրտել: Միշտ նոյն սխալ ընդիմարցումը, այս անգամ արհամարի զգացումով ալ տպեցած:

Կը սանամ-ը պաշտպաննելու տաեն Հ. Ա. Պ. ուրիշ սխալի մը մէջ ալ կ'իյնայ, ստանալ, ստիպել և նման բառերուն սէերը նոյնացնելով ֆրանս. spectacle բառին Տ.ին հետ, հակառակ անոր որ ուրիշ առթիւ մը դարձեալ ինք է որ կ'ըսէ թէ «մեր սէ զիրը ոչ-նայ տառերուն առջև ըս կը

հնչուի»: Կընա՞յ ըսել թէ այդ ֆրանս. բառին սկիզբն ալ ըս հինչը կայ: Հակասութիւնը ակներն է: Յաճախ այդպէս է Հ. Ա. Պ., ինքզինք պաշտպաննելու համար հակառակ եղրերու վրայ կը ցատկրուէ, և ինքզինք կը հակասէ:

Spectacle-ին Տ.ը առանձին վանկ չէ, ուստի և ձայնաւոր չունի, ուստի և չինք կընար լե-ին ալ ձայնաւորը ջնջելով՝ Spec-tacle գրել: Մինչդեռ ստանամ-ին սէ-ն ուստանձին վանկ մը կը կազմէ ունենալով իր ձայնաւոր՝ ըթ, որ այլես աւելորդ կը դարձնէ կը-ին ըթը, և կրկնակ ըթէ խուսափելով կը գրենք կ'սանամ, առանց հակասութեան և շփաթութեան մէջ իյնալու, ըստ հայերէնի յստակ և ուղիղ հնչագրման կանոնին. փաստը այն է որ անկարելի՛ է այս ձեւը սխալ կարդալ:

7. Ռեներին, թրենին ինք սխալ կը համարէ տարամերժօրէն. իսկ ես՝ ուղիղ, առանց մերժելու իր պարտազրել ուզած ռուսերէն» ձենին ալ ուղիղ ըլլալը: Որովհետեւ բառի մը հնագոյն և նորագոյն ձեւերը անհրաժեշտաբար զիրար չեն հերքեր, այլ կը մնան հոմագոյ, ճիշդ ինչպէս որ սատին վրայ ճիւղի մը բունելովը ոստը հերքուած չըլլար: «Ռուսերէն, թուրքերէն» բառերը աւելի հին են քան մաշած ռուսերէն, թրքուկանը ձեւերը. բայց և ոչ մին սխալ է: Լեզուն այդպէս է, լայնամիտ, լայնասիրտ և զուրդուրացող՝ իր թէ երեց և թէ կրտսեր զուակներուն վրայ. մինչ Հ. Ա. Պ. տարամերժ է, և պապէն աւելի պապական: Հնագոյն՝ տիար, ճանապարհ, ուղարկել բառերը չեն ժխտեր նորագոյն՝ տէր, ճամբայ (ըստ Օրմանեանի՝ ճանպայ) և զրկել ձեւերը:

Հ. Ա. Պ. աւելի գեղեցիկ և ուղիղ կը գտնէ թիւրք, թիւրքիա, թիւրքերէն ձեւերը «Քանի որ այդ ազգը այդպէս կը հընչէ»: (վերջը պիտի տեսնենք թէ մի քանի օտար յատուկ անուններ ալ այն ազգերուն հնչածին պէս չզրեր, այլ «Հայերէն հնչումով զրէ» [\*\*\*] կը պատզամէ): Ես սխալ չեմ համարեր ատենք, որ հաւանաբար աւելի հնագոյն ձեւեր են. սակայն հոս ալ եթէ ինք իրեն հետեւղական ըլլար, ատանկ յեղափոխական գաղտնափար յայտնելու չէր. իր լեզուավ խօսելով՝ ինք ինչ իրաւունք ունի նախնեաց ճաշակը սրբազրելու և կե-

դուին մէջ փոխումներ մացնելու . (իրթարգ-  
մանութեանց մէջ ալ սովուարտ բառը փո-  
խեր է սաղուարտ-ի) :

8. Բրամա ձեւը սխալ համարած էր ,  
ըստ ծանօթ կանոնին թէ ոյ չկորսուիր այլ  
ու-ի կը փոխուի . բոյթ՝ բթամատ : Ես շոյց  
տուած էի թէ հայերէնը ոյ-ի կորուաման պա-  
րագաներ ունի , և օրինակ բերած էի եօթն  
արմատ բառեր որոնց ոյ-ը ինկած է կամ  
թիթի փոխուած , բառաշինման միջացին : Հ.  
Ա. Դ. անփաստ , պատզամովի և ընդհա-  
նուր կողմանակի խօսքերով հերքելու կերպ  
մը ունի-դոր յաճախ կը գործածէ . — ըլ-  
ժիշկին արմատը բոյդ չէ եղեր (չըլայ թէ  
... փուշ է) , բնակիլ-ինն ալ բուն է եղեր  
ոչ թէ բոյն (իմաստին անզոմ չյարմարիր) ,  
սրանալ-ինն ոլ սուր է եղեր (հոսպա ար-  
շաւատյրը-ը ինչ է) , խոել-ն ալ խոյզ ար-  
մատէն չէ եղեր (կ'ըսենք՝ բուրզը խոզել)  
կազզը խզել) : Խոկ պոյտ՝ պառուի , և պոյտ՝  
պատիլ-ին գէմ բան ըստեր : Աւելցնեմ նուն  
կապոյտ՝ կոպտորակ , դաշոյն՝ դաշնակ :

Ցիշած էի նաև թէ իմաստով ալ բոյ-  
թը մատերուն ամինէն բութն է : Հ. Ա. Դ.  
այս բութ բառը (անչուչտ զիտակցարար  
խեղարիւրելով) կ'առնէ ոչ թէ բուն իմաս-  
տովը , այլ փոխարերական , և կ'ուզէ փաս-  
տել թէ բոյթը ամինէն բութը՝ բթամիտը  
չէ , այլ ամինէն խելացին : Հայր Սրուէն ,  
զաւեշտ է աս թէ լեզուական բանավէճ .  
մատներէն ամինէն բութը բթամատը չէ .  
ձեռքերնիդ սեղանին վրայ զրէք և մէկ  
երկվայրկան դիտեցէք : Գէշ մէթոս չէ ,  
շիտակը , զիմացինի սխալ բան մը վերա-  
գրել , զայն քննադատելու առիթ ունինա-  
լու համար :

Այս առթիւ ալ Հ. Ա. Դ. սխալ ընդ-  
հանրացում մը կ'ընէ ըսելով թէ ուրեմն  
կրնանք զրել և լսաւոր , յսալ , բանիւ ,  
գնաւոր (գունաւոր) : Ես չըսի թէ ոյ-ը միշտ  
կը կորսուի , այլ թէ զոյութիւն ունեցող  
բթամատ-ը թուլատրելի է : Առ այժմ սպա-  
սելու է որ իր բերած օրինակներն ալ կոր-  
ծածական ըլլան :

Ինչպէս տեսանք՝ Հայր Արսէն յաճախ  
կ'իյնայ այդ սխալ ընդհանրացման խոր-  
խորատը . մի քանի տարի առաջ Մ. Շամ-  
տաննեանի «Հայ կեսանք»ին մէջ յօդուա-  
ծաշարք մը գրած էի ընկերային - քաղա-  
քական հարցերում «Ախալ ընդհանրացում-  
ներ»է զգուշանալու մասին . բայց չէի կար-

ծեր թէ լեզուական խնդիրներու մէջ ալ  
տեղի կ'աւնենան յաճախ այդ սխալները ,  
ան ալ Դաղիկեաններու կոզմէ : Ահա օրի-  
նակ մը ևս իրմէ . — Փարիզի Le Foyer  
թէրթը (հայերէն և ֆրանսերէն) Հ. Ա. Դ. ի  
մի քանի ուղղագրական պնդումներուն հա-  
կառակ յօդուած մը գրած էր սա յառաջա-  
րանով . «Հ. Ա. Դաղիկեան նորէն բահն ու  
ըրիչը ձեռքն է տոեր մաքրելու մեր այս-  
օրուան աշխարհաբարին աւզիսահան ա-  
խոռութ : Շատ օգտակար զործ մըն է իր կա-  
տարածը : Ասոր վրայ Հ. Ա. Դ. անմիջա-  
պէս կը բացագանչէ : ԱԱյն ատեհն ինչո՞ւ  
արգելք հոնդիսանալ ... մինչեռ պէտք  
կը ձայնակցէր ինձի և միտոսին մաքրէինք : Ա  
կը արամատրանէ թէ քանի որ Հայր Արսէնը  
հորիւր կէտերու մէջ զովեցինք ու գու-  
հատեցինք , ուստի անոր մի քանի սխալ-  
ներն ալ պէտք է կլինք առանց առար-  
կութեան : Միւս կոզմէն ալ , նոյն թիւր  
արամատը անումատվ , կը խորհի թէ քանի որ  
թէրթը գէմ է իր միայն մի քանի պատ-  
զամներուն , ուստի ան իրեն արգելք հան-  
դիսացած կ'ըլլայ , հոկառակ անոր որ իր  
միւս հորիւր ուղղումներուն կը ձայնակ-  
ցի : Պարզապէս ինքինք ամինազէտ և կա-  
տարեալ կը դաւանի Հ. Ա. Դ. : Անոր տրա-  
մարանու թիւնն է թէ քանի որ ծառին  
պատուղներէն կ'օգտուինք , ուստի անոր  
բոլո՞ր պտուղներն ալ պէտք է ուտենք ,  
նոյնիսկ եթէ լիկած , թէքած ու որդնոտ ալ  
ըլլան : ԱՌքան փափաքելի է որ Հայր Ար-  
սէն քիչ մըն ալ տրամաբանութեան զա-  
սողիրք մը վերասերտէ :

Շարունակիլի

Կ. Պ. ՔԱՐՏԱԾ

### ԲԱՆԱԿԱՆ ԱԿԱՆ ՈՒԹԻՒՆ

Բանաւոր մարդը ինքինին աշխարհի կը  
պատշաճեցնի . անբանաւոր մարդը կը յամա-  
նի աշխարհը իր անձին պատշաճեցնելու :  
Հետեաբար ամեն յառաջդիմուրիւն անբա-  
նաւոր մարդէն կախում ունի :

Այն մարդը որ բանականութեան կ'ուն-  
կընդրէ՝ կորուած է . բանականութիւնը զե-  
րի կը գարձնէ այն բոլոր մարդիկը՝ որոնք  
բաւականաշափ զօրաւոր չեն տիրապետելու  
համար անոր :

ԲԵՐՆԱՎՐԴ ՇՈՅ